

աւուրք »ի պէս երկար ոտանաւորներ, որոնց մէջ տարօրինակ ճարպիկութեամբ թխմուած են առուակը, թռչնեավը, աղջնակը, կայծակը, լուս նակը, կոչնակը և ուրիշ բաներ:

\*\*\*

Գիրքը փակելէ առաջ՝ չեմ կրնար չյիշել Լամբնէի հանրածանօթ տողերը.

« Lorsque je voyais, au déclin du jour, s'élever du creux d'un vallon la fumée de quelque chaumiére, je me disais; Heureux celui qui retrouve le soir le foyer domestique et s'y assied au milieu des siens! L'exilé partout est seul »:

Ինչ կ'ուզէք լսէք, զրաբարը աւելի անոյշ կը հնչէ ակտնջիս. թոյլ տուէք որ այդ գեհ լեզուով կրկնեմ այս սրտախօսիկ հատուածը.

« Ի խոնարհել արիգակամ՝ տեսեալ իմ զժուխն շնի, ի վեր ամբարձեալ ի ծոցոյ հովտին, ասի. Վաշ որ ընդ երեկո գտանից զյարկ իւր բնտանի և առ իշրսն անցեալ բազմիցի.

Միայնակ է աքսորեալն ամենայն որերե»:

Ուրան ատեն որ աշխարհի վրայ հայ պանդընտութիւնը, տնազրկութիւնը գոյութիւն ունենայ, նորինքան ատեն Մ. Խշանի «Տուներու երգը» պիտի մնայ անմեռ և յուզէ հոգիներ:

Հըսա Քաջարեան

Յետ Գրութեան. — «Կրակը» այլազան ծաղիկներէ կազմուած փունջ մ'է, հետեւաբար զուրկէ գոյնի և բոյրի այն սաստկութենէն՝ զոր ունի «Տուներու երգը»: Յանկալի էր որ Մ. Խշան չեղէր իր առաջին ուղղութենէն, և գտնէր ուրիշ արժանի նիթեր՝ որոնց կարելի ըլլար ամբողջ հատորներ նուիրել. — « Ուրեբրու երգը», «Ճերոնիերու երգը», «Ոիրոյ երգը», ինչ գիտնամ, վերջապէս նոյն ծաղիկներէն կազմուած փունջն, որոնք, տարիներ ետք, միասին կազմին շքեղագոյնը, փոնջներու փոնջը:

Հ. Ք.

Վեհետիկ. Նոյ. 1938

Մեսրու Արք. Տէր Մովսեսեան. « Հայկական երեւան գանքերի՝ Տաթեւի, Հաղարծնի և Դադի եկեղեցիները և վասական շինութիւնները ». Երուսաղէմ, 1938:

Յատ բաներ գրուած են մեր աշխարհի հնութեանց մասին: Անոնց շատերու տեղեկութիւնք ցիրուցան ձգուած են հայ թերթերու մէջ, և ոմանցն ամփոփուած առանձին աշխատութեանց մէջ, բայց միշտ կարօտ մնալով ամբողջական

և կատարելազոյն ուսումնասիրութեանց: Կան ալ՝ որ զուրկ մնացած են կարեցող այցելուներէ, և ժամանակէն կամ պատահարներէն ի սպառ քայլայուած ու մեռած են հայ արուեստին ու պատմութեան համար:

Մեր հին և կարեւոր սրբարաններէն են յիշեալ երեք վանքերն ալ, որոց անձամբ այցելած է Մագիստրոս Սրբազնը, և փափազած տալ ազգին անոնց լաւազոյն ուսումնասիրութիւնը: Նա ինչ որ տեսներ է հօն, բնութիւն և արուեստ, մանրամասնօրէն ամփոփեր է իւր յուշատերին բուն մէջ: Յետոյ յառաջ քաշեր է մեր հին պատմիչներն ու նոր գրիչները, անոնց տեղեկութիւնները համեմատեր ու խառներ է իւր տեսածներուն հետ, լաւազոյն կերպով լուսաբանելով զանոնք, սրբագրեր ու լրացուցեր է հոյն վայրերու արձանագրերը, որ անկատար կերպով ու չափով կարդացուեր և յառաջ բերուեր էին ուրիշներէ: Յատ օգոտակար զործ մ'է ուրեմն իւր կատարածը, որ միանգամայն զիտակից ականատեսի մը կենդանի երանգը կը կրէ:

Սակայն մոռնալու չենք՝ որ մեր հայրենի աւերեալ կամ կիսաքանդ հնութեանց մասին չէ կարելի ամբողջական ու վերջնական նկարագրութիւններ տալ՝ առանց զիտնական պեղումներ կատարելու: Իսկ այդ գործը պետական օժանդակութեամբ կը լինի: Մեսրոպ Սրբազնին կը պակսէր թէ՛ օգոնութիւնը և թէ հարկաւոր ժամանակը, որով կատարելութեան գրոշմը տարի աշխատութեան: Յա կատարեր է ինչ որ անհատական կարողութիւնը կը ներէր, և լուսանկարներն իսկ փոխ առած է ուրիշներէ: Ինքնիս կը զգայ և կը զգացնէ զայդ, « Թողնելով որ ուրիշները անշուշտ կը լրացնեն իմ թերութիւնները, և կ'օգոստին այն տուեալներից՝ որ կը գտնեն իմ աշխատութեան մէջ, և աւերման հետեւանքով այլ եւս չկան բուն յուշաբանների վրայ, իրենց տեղում »:

Այս, Սրբազնէն աւելին կարելի չէր պահանջել. և ինչ որ ըրած է արդէն կարեւոր նպաստ մ'է մեր հին յիշատակաց պահպանութեան համար, և ապացոյց իւր ազգասէր սրտին, որ թելադրեր է զայդ: Եւ մենք չնորհակալութեամբ ընդունելու ենք այդ երկը. զի ամէն լումայ՝ որ կը ձգուի հայ գրականութեան զանձանակին մէջ,

կը ծառայէ անոր հարստանալուն: Երանի թէ ամէն ուղեւոր նոյն հոգուով և աշքով նայած լինէր մեր սրբութեանց: Որքան զանձեր փըրկուած պիտի լինէին անդարձ կորստենէն.

Հ. Ա. Հ.

## Ծ Փ Ո Ւ Ն Ե Կ Ե Ղ Ե Ց Ի Ն Ե Ր Ը

Արձենթինայի Ռիոյ տեղա Փլաթա թափող Փարանա գետին ընդարձակ տեղայի շրջակայքը կը բնակի 70,000էն աւելի կաթողիկէ գաղութ մը, եկած աշխարհիս ամէն կողմէն:

Այս ժողովուրդը կ'ապրի ցրուած գետին բոլոր ճիւղաւորումներուն երկայնքին եւ մինչեւ վերջին ժամանակները զուրկ էր կրօնական ամէն միխթարութենէ:

Ստուգիւ, զամէնքը գոհացնելու համար, զուցէ հազար եկեղեցի անբաւական ըլլար:

Քանի որ Ամերիկայի մէջ ենք, լուծումը Գոլոմպոսի հաւկիթին պէս եղաւ:

Եթէ հաւատացնեալները եկեղեցի չէին կրնար երթալ, եկեղեցին հաւատացնեալներուն պէտք էր զալ: Եւ ահա, այն ցրջանի ժողովուրդին նպաստով: Ճնունդ առաջ Ծփուն ժողովրդապետութիւնը: Բայց ոչ թէ միայն մէկ հատ, այլ եկեղեցիներու փոքրիկ տորմիդ մը (մինչեւ հիմա եօթ հատ) ժողովրդի մը (մինչեւ հիմա եօթ հատ) ծով իջաւ Պուենոս-Այրէս, եւ այժմ կը նաւարէկ Փարանայի տեղայի վրայ:

Ծփացող եկեղեցիները ամէն բան ունին, ինչ որ կարելի է զանել ցամաք երկրի վրայ եղող եկեղեցիներուն մէջ. — Փոքրիկ զանդական մը խաչով, սրբազն արձան մը (համար կ'անցնի: Ո՞վ կը նայանորդէ կ'անցնի առջեւ կ'անցնի: Եթէ ոչ իր ժողովրդապետը:

Եւ այսպէս կը ըջի կայանէ կայան ու գետախորչ գետաբերան. Երբ օդը տաք ըլլայ կամ սառնամանիքի աստիճան ցուրտ՝ Ծփուն եկեղեցին առանց կանդ առնելու, կ'ակօնէ Փարանայի ջուրերը, բեռնաւորուած միայն բարոյական միխթարութեամը:

Երբեմն Գթութեան քոյլեր նաւ կը մըտն հառաւոր վայրեր երթալու համար, ուր հիւանդ մը կայ խնամելիք կամ բարեկործութիւններուն մը ընելիք:

Ծփուն եկեղեցին ստէպի լուսուկ պահանձնական առաջանաւարի կամուրջին վրայ), եւ վայելու սրահ մը, ուր երկու հարիւր հոգի կրնան համախմբութիւն, ներկայ ըլլալու համար կրօնական արարողութիւններուն:

Աւելորդ է ըսել թէ բոլոր զարդերը եւ սպասները տեղայուն սրբութեանը պատուած են. պատկերները, ապակեփեղկերը, խոստովանարանները, օրհնած ջուրի ամաները:

Ծփուն եկեղեցոյն յատուկ զարդերէն մին է՝ ողբանակ քրիստոնեան դիմաւոր երկիրներուն որուկ երկարութիւններուն, որ կը ծածանին զարդարանիքի լուսուկ երկարութիւնի վրայ: Ուրիշ հետաքրքրական յատկութիւնը

յանձնուած է քահանաներուն: Այնպէս որ, երբ եկեղեցական պաշտամունքները վերջանան եւ խարիսխը վերցուի, քահանաները նաւազներու կը փոխուին:

Երբ Աստուծոյ նաւը մօտենայ ափունքի մը, փոքրիկ զանգակին մեղմիկ հնչիւնները եւ սուլիչին թաւ գոչիւնը կ'աւետեն հաւատացնեալներուն թէ եկեղեցին հասածէ: Երկու օրուան դապարի ատեն ցրջակայ բնակիչները ժամանակակի կ'ունենան գետին համար:

Երբ Աստուծոյ նաւը մօտենայ ափունքի մը, փոքրիկ զանգակին մեղմիկ հնչիւնները լուսուկ կ'աւետեն հաւատացնեալներուն թէ եկեղեցին հասածէ: Երբ Աստուծոյ նաւը մօտենայ ափունքի մը, փոքրիկ զանգակին մեղմիկ հնչիւնները լուսուկ կ'աւետեն հաւատացնեալներուն թէ եկեղեցին հասածէ:

Երբ Աստուծոյ նաւը մօտենայ ափունքի մը, փոքրիկ զանգակին մեղմիկ հնչիւնները լուսուկ կ'աւետեն հաւատացնեալներուն թէ եկեղեցին հասածէ:

Երբ Աստուծոյ նաւը մօտենայ ափունքի մը, փոքրիկ զանգակին մեղմիկ հնչիւնները լուսուկ կ'աւետեն հաւատացնեալներուն թէ եկեղեցին հասածէ:

Հետախոյդ